



ԲԱՐՈՅՑԱԿԱՆ, ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ, ԱՐՈՒԵՍՏԻՑԻՏՅԱԿԱՆ

ԺԱ. ՅԱՐԻ 1897

Տարւնիսն 10 ֆր. ոսկի — 4 յր. :
 Վերամանայ՝ 6 ֆր. ոսկի — 2 յր. 60 կ. :
 Մեկ թիւ կ'արժէ 1 ֆր. — 50 կոպ. :

Թիի 8, ՕԳՈՍՏՈՍ

Ո Պ Ս Ո Ւ Մ Ն Ե Ք Ե Ս

Կ Ն Ա Գ Ր Ա Կ Ո Ն

ԵՎԵՐԿԱ ՄԸ ՀՈՅ ՀՆՈՒԳՐԱԹԵՆՆ ԿՐՈՑ



(Հ-բառ-ի-ի-ի-ի)

Նագրական Տեազգու-
 թեան առաջին եւ
 զլեւուոր ջանքն
 ըլլալու է առեւ-
 բու անասնները
 ծամակոտորէն
 գասուարիչ կա-
 րենալ կամ որո-
 շիլ թէ այս կամ

այն գրի ձեւը որ գարերուն կը գործածուէր, եւ միւսն երբ սկսած ու մինչեւ որ ժամանակ շարունակուած է: Եթէ գրերու գործածու-
 թեան ժամանակը կարենանք որոշ շրջաններու
 մասնել, շատ բան վաստակ կ'ըլլայ գիտու-
 թիւնը: Այն ատեն գժուար չէ որեւէ ձեռագրի
 պատուարի մ'անգամ հնութեան շափը գտնել
 եւ բազմաթիւ մթին ինդիքներու լուծումը գիւ-
 րացընել:

Բայց որչափ օգտակար է այսպիսի ծանո-
 թութիւն մը, նոյնչափ դժուարին եւ յաճախ
 աւելի ենթադրական: Գոնէ հայերէն տառերու
 գործածութեան համար այլեւայլ դարեր որո-
 շելը բոլորովին զերծ չէ՝ արդի մեր հանգամանաց
 մէջ՝ ամէն տարակուսէ. թէեւ այս մասին
 արուած որոշմունք յընդհանուրն ուղիղ կարե-
 նանք համարիլ: Քարամեանց՝ սա ժամանակա-
 միջոցները կ'որոշէ գրերու համար. այսինքն՝
 1. Մերողեան երէկ-ի-ի-ի՝ Ե-ը դար. —
 2. "Միշ-ի, գիր՝ Ը-ժ դար. (այս անուանա-
 կողութեամբ յառաջ կը բերէ Քարամեանց
 երկու օրինակ, մին "միլիմետրոպեան", տառե-
 րով, միւսը՝ փոքր երկաթագիր, ինչպէս վերը
 բացատրեցինք). — 3. "Փոքր երէկ-ի-ի-ի", Թ-
 ժ Բ դար. — 4. "Բուշիլի", Ժ Բ-ժ Բ դար,
 իսկ եկեղեցական մատենաներու համար մինչեւ
 այս ժ Բ դար ալ գործածուած. — 5. "Նոր"
 գիր՝ Ժ Գ-ժ Ը դար. — 6. "Ընդ-ի-ի", Ժ Ը-
 ժ Բ դար. եւ վերջապէս՝ — 7. "Նոր Ընդ-ի-ի",
 գործածուած արդի ժ Բ դարուն մէջ առօրեայ
 պիտոյցի, նամակաց եւն: — Այս որոշման
 հետ յեականս կը նոյնանան անոնք, զոր կ'ըն-
 զունի չ. Եփրեմ՝ Վ. Չագըճեան, որուն յու-
 ղուածէն բառ առ բառ՝ քանի մը թեթեւ

1 N. Karamiantz, Verzeichniss եւն, էջ 88, որ
 ըստ ինքան պարզապէս Տարեանց համառոտ բացա-
 րութիւն մըն է: Այս որոշմունքն հաս յիշեալ պատճառն
 պն էր, որ Ուսուցչակոցը յիշեալ տարեանց միկու-
 թիւնն ունէր աչքին առջեւ եւ անոք մասին ըրած էր
 հարցումը:

փոփոխութեամբ՝ առած է յաջորդները Է. Գա-
րեգին Հայոց Հին Գարու թեան Պատմութեան
մէջ, այսպէս.¹ «Սրբոյն Մեարդկայ Տնարած
գրերը եւրոպայէ ըստածներն արեւ, որոնց գոր-
նածութիւնը Տինգ վեց գրք տեւել (406էն
ինչուան թ գրք) առանց երեւելի փոփոխութեան
կերպարանք մը առնելու... Բայց թ գարուն
մէջ՝ ինչպէս Տասնական կը կարծուի՝ գրու-
թիւնը դիւրացնելու Տամար սկսան գրերուն
վերին ու ստորին կողմերը շտապ գրել, որոնք
բայտ ձեւ մը ունեցան. եւ բուն երկաթագիրը
սկսան գլխագրի տեղ մանցնելը: Ասիկայ է
Մէլէն եւրոպայէ ըստածը, որ մինչեւ թ Գ գրք
եւ անկէ անդին ալ տեւել թիչ փոփոխութեամբ:
Այս գրերը թեպէտ աւելի Տամբման ձեւ ունին,
բայց ընթերցումը գծուար ըլլալուն՝ այս կերպն
ալ փոփոխելն, եւ սկսան Բուրգէն տառերը գոր-
ծածելը, որ կամայ կամայ կտարեւազործուելով
եւ կանոնաւորուելով՝ Տիմակուան տպագրու-
թեանց մէջ գործածուող ստորական գիր եղան:
Բուրգոյն աւելի դիւրացուցած կերպն է Նո-
րաբոյն կամ՝ Նոբ գիրը, որ ինչուան Տիմայ
Տասարակ գրութեանց մէջ կը գործածուի:
Այս գրոց փոփոխմանը մէջ դիտուող արժանի է
որ Միջին երկաթագիրը Տնարածին եւ Տասա-
րակ ըլլալէն ետքը՝ բուն երկաթագրին գործա-
ծութիւնը գրեթէ բոլորովն զազդեցու. նոյն-
պէս բոլորոյն գտնուելէն ետքը՝ Միջին երկա-
թագիրը խափանուեցան: Բայց Նոբ գիրը
Տնարուելէն ետքն ալ Բուրգոյն չվերցուաւ, այլ
ընտիր ձեռագրաց մէջ կը գործածուեր»²

1 Է. Եփրեմայ «Յիզդիւթիւն Հայերն Տին ձեռա-
գիրներուն վրայ» է թերթին «Եւրոպայ (Անկնա) 1848,
թ. 6, էջ 24: Այս յօդուածին վրայ թէր մ'ետքը առիթ
կ'անձնանք իտալեան — Աւել է Գ. Գարեգին, զամ. եւն.,
տպ. Անկնա. 1886, էջ 58:

2 Է. Գարեգին այստեղ նախնութիւն մը կը
յաւելու գրելով (էջ 57 նրան. 1) «Երկրամէջ Մասնա-
գրածի գրչապոք տպագրեալ Յուսիսին մէջ (թ. 1435)
նշանակուած իր գանձից գիրք մը այս մանկարով՝ «Միսա-
նիւն նախնի նշանագրաց Հայոց», եւ ի նախն գրչապոք՝ «Աւար
Հոբն Իտալիոյ նախնաւորութիւն», բունակարաց Տնարածու-
թեան արժանաւոր տեղեկութիւն մը: Երանելի են Տնարի՝
նշանագրաց մէջ տեղ տեղ Ազատայ կամ այլոց անուշով
նշանագիրը կամ փակագիրը, եւ անոնցմով Տամբման քանի
մը սոց գրուածը, որ աւելի նախնաւորութիւնը կրնան
անպիտի, եւ չունեն զՏեսու կամ զՍոց Գրութեանն,
Արքին գիտողութիւն արդարացի է անն նկատմամբ. իսկ
անոնքն արեւմտեք այնպէս նշանակուած է Արքինանցի
ցուցակն մէջ (էջ 167), որ բայց ի նախն փարսն՝ կը յիշ-
թէ նոյն ձեռագրին մէջ կը գտնուին նաեւ «Գիրք Արա-
բաց, Աստեղ Սոցոմոնէն, եւ «Յոմարակայ Գիրակէն», Ձե-
նագիրն «ուժեղ անոյ նոսրգիրն»՝ անանց թուականի, ըստ
երանութիւնն որ գրութեան մը. աւստի եւ այն նախնի
նշանագիրը Հայոցն (էջն 172) է կարեկանցի ցուցակն»

Ուստի ըստ Է. Եփրեմի եւ Է. Գարեգինի Հայոց
տառերու չըջանք Տնուեալներն են, երկաթա-
գիր՝ Ե — թ գար, Միջին թ — թ Գ գար, Բուր-
գիր՝ թ Գ գարէն ի վեր, իսկ Նոբի ժամանակը
չորոշուիր. — այս ամենը թիչ էր տարբերի գա-
րածանցի բաժանմունքներէն: Անըջպէս՝ եր-
րորդ մ'ալ յիշենք. գրեթէ նոյն չըջանները
կ'որոշէ նաեւ Ինքննձեան իւր Հնաստութեան
մէջ.¹ որով կրնանք ըսել թէ այս բաժանմունքն
առՏասարակ ընդունուածն է Հայոց մէջ:

Ինչպէս էր տեսնուի, Երեք Տեղեկակաց
կարծիքներն ալ՝ որչափ ալ մանրամասնու-
թեանց մէջ բաւական կը շնորհն, յեականս նոյն
են իրարու Տնու Երեքն ալ միարան են յայնմ՝
թէ շղմայանէ եղած է մեր գրերու յարգա-
ցումը երկաթագրին մինչեւ Նոբ ու Շղապիր,
եւ գարձեալ յայնմ՝ թէ Բուրգոյն յերեւան
եղած է թ Գ գարու եւ Նոբը թ Գ — թ Գ գա-
րուն: Առաջինը՝ ճշգրիտ իտալիոյ՝ ենթադրու-
թիւն մին է, բայց գտնէ առաւանձեւերու Տամ-
մատութեամբ Տասնական կերպ Տամարուիլ
այսպիսի զարգացումը: Իսկ երկրորդը կամ տա-
ռերու գործածութեան այլեւայլ յարեր որոշին
յնեղՏանուին միայն ուղղը. Ե. այսինքն յիշեալ
տառերը նոյն դարերուն մէջ կը սկսին արեւմտեք
փերս ըլլալ եւ առՏասարակ գործածուիլ: Ան-
շուշտ Տնագրութեան Տամար փոքր կուսան չէ
գիտնալն որ երկաթագրի տեսակները տիրող
է ի գործածութեան մինչեւ իրր թ Է գարուն
վերջերը, Բուրգոյն տիրող իրաւ իրաւ
թ Գ գարէն սկսեալ, եւ Նոբոյն կը իր յաճախէ
(բայց ոչ իրեւ միակ տիրող) թ Գ եւ աւելի

տեղեկութիւնը) կեղտարժ ըլլալու ամեն նաև ունի: Բալ-
այն էր որ Տիմանի «Արարատն» տեղեկութիւն մը տար
այս ձեռագրին եւ յիշեալ կետերուն մասին:

1 «Հնաստութիւն, եւն., Գ., 77-78. «Եւրոպայէ:
Այս է կարգեալ եւ կերպաւեալ գիր որքան Մեարդկայ
ի սկիզբն Ե. գարուն, որով գարուն մինչեւ ցայսօր գրեալ
մարդկայնի մասնակն... Գրեւք գիւրացուցանել կամե-
մով թեկոյնանէ երկաթագիր, սկիզբն արքերն է թ Ե
ի թ Է գարու յեղափոխել ըսին ի ձեւ փոքրիկ, որ երեւ
ընդ մէջ երկաթագրուն եւ բուրգոյնքն. սակայ այսորիկ եւ
մեր կոչեցաք Միջինութիւն: Այս ան թեպէտ վերինն է ի
գրել քան թեկոյնագիրն, այլ ընթեանուով քան լայն
գծուարին, որպէս է անստեղծ ի մարգալտնայ մասնակն
զորս ունիք առ մէջ — Բուրգոյն: Չմտախոյնաւեալ գիր
Տեղեկեան յաւանել փոքր ամփոփելով զրազ յիշ թ Է
եւ թ Գ գարուն Տնարեցն թ Գ Գ ան Բուրգ գրին, որով
բաւում մասնակն գտանել գրեալ ի թեկոյն ըստմանով
եւ մտադարայս Ազատի կոչեցան: Այս ան է որ մնաց
պոժ՝ յամենայն տպագրեալ մասնակն — Նոբոյն: Չնո-
բոյնքին առաւել ըլլալմատութեամբ Տնարու իտալիոյ
նոսրաց գրելով գրեալ թ Գ Գ ան ի թ Է գարուն յայն
ան զրպ. բաւում տարբերեալ է Բուրգոյնքն, որ մինչեւ
ցայժմ է գրծ անի առ աննեւինն ի գրեւն, եւ ն.:

եւս ծօր դարեն: Սակայն ուղիղ չէ տառաձեւ-
 երու ողբերու եւ սովորական ըլլալու ժամանա-
 կամիջոցները համարիլ նաեւ անոնց շփոթու կամ
 հնարուելու¹ ժամանակները: Օրինակի համար
 անշուշտ ուղիղ է պէս կէտը՝ թէ մինչեւ ծալ դար
 գործածութեան մէջ տիրող է երկամթափը՝
 ըլլալ գլխագիրը ըլլայ միջինմետրոպեան: Բազմա-
 թիւ ձեռագիրներ՝ որ հասած են մեղե մինչեւ
 նոյն դարու վերջերէն, կը հաստատեն այս կար-
 ծիրը: Սակայն եւ այնպէս կրնանք ըսել թէ
 Բուրգէր չկար տակաւին այն առիւնները, այն
 բողոքգիրն արդէն յաջորդ ծր դարուն տի-
 բող դարձած է՝ մասնաւանգ ի Կիլիկիա: Եթէ
 ճիշդ է բողոքգրին երկամթափէն յաւաք գալը,
 պէտք է որ ծագման սկզբնաւորութիւնը շատ
 հին ըլլայ: Երկար միջոց պէտք էր երկամթափէն
 միջնոյն անցնելու, անկէ՛ փորքին (— այս վեր-
 ջրէն ալ անշուշտ անանց որեւէ ազդեցութեան
 չէ մնացած, —) եւ վերջապէս Անշու՛ գրի բազ-
 մակերպ ձեւերէն՝ որոնք կարծուածէն շատ
 աւելի բազմաթիւ են նաեւ ծր—ծր դարու
 ձեռագրաց մէջ, գայլս յանգելու բողոքովն
 զուտ եւ անխառն բողոքգրի եւ գարձեալ ստոր
 ողբեր ըլլալուն արդէն ծր դարուն:

Մեր համոզումն է որ տառերու այս պլլ-
 եւայլ տեսակները շատ աւելի հին են քան այն
 նշանակուած դարերը: Գիր մը կրնայ ծանօթ
 ըլլալ եւ նաեւ քիչ շատ գործածուիլ, առանց
 "արհեստի գրութեան" պշտօնագրէ գիրն ըլլա-
 լու, որով նոյն ժամանակի քիչ շատ ամէն գրէ
 գործածուելու: Գրի մը հնութեան չափն որո-
 շելու համար ուղիղ չէ ըստ այսմ՝ միտ գնել այն
 ժամանակին, երբ նոյնը սովորական եղած կը
 տեսնենք ամէն կողմ՝. այլ պէտք է փնտնել իւր
 սկզբնաւորութիւնն, այն յաճախ աննշմարելի
 շեղումներն ու եղանակաւորութիւնը հին տա-
 ռաձեւերուն, որոնք հետզհետէ կը զարգանան
 ու կ'աւելնան, մինչեւ որ հին տառաձեւը նոր
 ձեւերու կը վերածուի. ենթացիկով միշտ որ
 այնպէս շղթայաձեւ եղած է տառերու տեսակաց
 զարգացումն: Ըստ անգամ գրէ մ'որի՛ չ գրի
 սոցնելու համար երկար սաեան կ'անցնի եւ բաղ-

մաթիւ միջին խառն ձեւեր կը ծագին: Ատոր
 արդէն շատ բազմաթիւ օրինակներ ունինք,
 ուրիշ բան չեն արդեամբք Անշու՛ գիր կոչած-
 նիս պէտպէս աստիճանաւ, որ միջին-երկամթա-
 գրին եւ բողոքգրին մէջտեղ կեցած անհրաժեշտ
 օղակ մըն է տառաձեւերու շղթային: Միայն
 պէտք չէ մոռնալ որ այս անցման ձեւերն ալ
 կրնան այլեւայլ գրիչներէ նոյնպէս պաշտօնա-
 կան գիր համարուիլ ինչպէս միւսներն, ուստի
 նաեւ գործածուիլ, երբ իրեն յաջորդող դի-
 րագրի ձեւը շատոնց արդէն տիրող եղած էր:
 Յիշեցնեք արդէն օրինակի համար՝ մեր մասնաւա-
 դարունի թ. 273 ձեռագիրը գեղեցիկ Անցման
 գրով 219 (= 1277) թուականին գրուած,
 ուստի նաեւ ծր դարու վերջերը, երբ գոնէ
 դարե՛ մ'աւելի էր որ բողոքգիրը լինովն զար-
 գացած՝ տիրող էր գրութեան ամէն սկզբուց-
 ներունն մէջ, եւ երբ արդէն նորստ որ պիտի էր
 ո՛չ թէ նոր հնարուիլ կամ զարգանալ, այլ
 արդէն յաճախել զբերու գրութեամբ:

Ընդհանրապէս գրերու տեսակներու սկզբ-
 բնական ձեւերը աւելի լաւ կրնան տեսնուիլ ու
 աւելջնալու քան անոնց պշտօնագրէ գործածու-
 թեամբն գրեցերու եւս: Պէտք չէ կարծել որ
 միշտ այն գեղեցիկաձեւ տառերը, զորոնք ձեռա-
 գրաց մեծագոյն մասին գործածուած կը գտնենք,
 ամէն անգամ եւ ամէն հայէ՛ որ տող մ'անգամ
 գրելիք ունէր, կը գործածուէին այնպէս: Չե-
 տարգիր՝ յընդհանուր խօսելով՝ այնպէս ճար-
 սապագիծ եւ կանոնաւոր գրչութիւններ մեր
 առջեւ կը գնեն՝ հին դարերուն գրելիք տառաց
 բացառութեան, որ անոնց գրիչները միայն եւ
 միայն առաջնակարգ գեղագիրներ կրնային ըլլալ:
 Վերջին ժամանակներէն միայն գլխաւորաբար
 ծր դարէն ետքը, երբ գրչութեան գործը ամե-
 ծաւ ազատ տապալեց եղած էր, կը գտնենք
 ամէն կարգի գրչութիւն, հնոց պէս գեղեցիկ
 գրչութիւններ՝ ցանցաւ, իսկ խառն թերակա-
 սար ու նաեւ բողոքովն անվարժ ձեւերէն ե-
 լած գործեր՝ չափազանց շատ: Գրչութեան այն
 զարգացեալ արուեստը բնական էր որ հեռ-
 զհեռէ անկածութեան հասնէր, մասնաւոր
 սպագրութեան տարածուելէն ետքը, երբ գրչ-
 լութիւնն իւր առաջին դիրքը պէտք էր որ կոր-
 սնցընէր, եւ ի վերջոյ՝ ինչպէս մեր օրերուն՝ ամ-
 փոփուէր միայն առանձնական գործածութեան
 մէջ: Արդէն ինչ էր հնոց՝ "արուեստ գրչու-
 թեան", բայց եթէ մեր արդի սպագրութեան
 համապատասխանող հաստատութիւնն՝ թէեւ
 շատ ամփոփ սահմաններու մէջ եւ բազմաթիւ

¹ Չեմորուիլ յարմար ալ չէ, եթէ կ'ընդունուի
 տառերու հնագիտութեան իրարմէ յառաջ գաց ձեւերու պար-
 ըուելիք եւ գործածութեան համար գիրապէս ըլլալիք,
 Այսպիսի պարագայից մէջ զարգացումը իջնին իւր ճաճ
 ամէն կ'ընէ. եւ ձեւերու անգրգաթ լեզուներն ի վերջոյ՝
 յաճախ գարեւ ետքը կը յանգին բողոքովն նոր ձեւերու:
 Ի հարկէ եթէ իտաի հարցուի թէ երբեմբք այսպէս
 շղթայաձեւ եղած է մեր տառերու զարգացումը, լինք
 կրնանք բողոքովն եւ զտառագրութեամբ հաստատել: Այս
 մասին նաեւ յետոյ:

գժուարութիւններով կազմակերպած և Այսօր
 Տեղիակ մը կրնայ իւր ձեռագիրը պատրաստել
 ինչ կարգի գրով որ կ'ուզէ, — յաճախ անձեւ
 ու անընթեանի ձեւերով անգամ. — երբ տը-
 պագրութեան Տրատարակիւն կը ձեռնարկուի
 գիրն արդէն որոշ եւ միօրինակ է, այն՝ որ տը-
 պագրութեան Տամար ընդունուած ու պատ-
 րաստուած է: Արդեանիք ուրիշ չէին իրերը
 Տոյք քով ալ, թէեւ տպագրութեան արուեստը
 չկայ և չեղինակ մը, թարգման մը, կամ նաեւ
 մեկնեաւ մ'որ գիրք մը Տրատարակել կ'ուզէր,
 եթէ ինքնին գրէ չէր, կը յանձնէր նոյնը մէկ
 կամ շատ գրաջոյ ի պաշտօնէ՛ ըստ թուօյ օրինա-
 կաց: Եւ գրիչք, որ իրենց առանին պիտօյից
 Տամար կրնային շատ գրեալպիտ Եւ նորածեւ
 տառեր գործածել, այնպիսի գիպաց մէջ կը
 գործածէին ժամանակին « Գրչւ-Նիւն » Տամար
 ընդունուած պարտաւոր տառաձեւերը՝ երկա-
 թագրէն ցնտր՝ ըստ ժամանակաց Տամարմա-
 նաց եւ ճաշակին: Եղիցեցոյ պաշտամանց մատ-
 եաններու յատկապէս ինամք կը տարուէր՝
 գրութեան կանոնաւորութեան եւ գեղեցու-
 թեան նկատմամբ: Ետով է որ Աւետարանք
 ամենէն աւելի կը գտնուի՝ ո՛չ միայն ծաղկման
 այլ նաեւ գրչութեան կողմանէ նշանաւոր ճար-
 տարութեամբ գծուած, եւ սովորաբար աւելի
 Տնագոյն տառերով՝ կամ երկաթագրի տեսակ-
 ներով: Ահալ կ'ըլլար ի Տարիէ Տեսեցընել որ
 նոյն գրիչն որ այնպէս մեյսլութեամբ օրինա-
 կած էր՝ ըստ ինդրանաց ձեւկենասի մը՝ մեծածախ
 Աւետարան մը, ստիպուած էր իւր պիտօյից
 Տամար ալ ամէն մէկ տողը նոյն կատարելու-
 թեամբ եւ նոյն պաշտօնական գրով գրոջմել:

Անտարակոյս որչափ շատ ունենանք ձեռ-
 քննիս առանին պիտօյից վերաբերեալ գրու-
 թիւններ, թղթեր, ծանօթագրութիւններ եւն,
 այնչափ աւելի պայծառ գաղափար կ'ունենանք
 տառաձեւերու պէսպիսութեան եւ Տնութեան
 նկատմամբ: Իսկոյ գժուարաբար քիչ բան ցոյ-
 սօր երեւան ելած է այն կարգի գրութիւններէն,
 ի Տարիէ այն Տնագոյն ժամանակներէն որ մեր
 ինչպիսի Տամար կարեւորութիւն ունին, ուստի
 գոնէ ծ գարեկն ի վեր դուրի Տի Վրայ՝ որ միայն է
 առ մեզ ցայսօր նաեւ իւր նիւթոյն, այսինքն
 պապիրոսին պատճառաւ, քիչ մ'եւրք կը դառ-
 նանք իտսելու, ինչպէս նաեւ արձանագրութեանց
 վրայ, որոնք Տագարներով կը գտնուին մեր
 քիչարժէ ամէն կողմն, եւ բաւական թնուով նաեւ
 այն ժամանակներէն, որոնցմէ ձեռագիր կամ ու-

րիշ գրութիւն ամենեւին Տասած չէ մեղի: Գրժ-
 ւարտարար նաեւ վերջոյնց՝ որ ամենուն կրնանք
 ըսել մատչելի են, ամէն մանրամասնութեանց
 միտ գրուած չէ: Ըրատարակուած են շատ մեծ
 թնուով — մեծագոյն մասն ոչ նուազ վերստու-
 գութեան կարտ, — բայց նմանաՏնութեամբ
 Տագրե քանի մը տասնեակ՝ լաւ կամ գէշ, որ-
 շափ մեղի ծանօթ է. եւ ասորք միայն Տնագրա-
 կան քննութեանց Տամար կրնան գործածուիլ:
 Եւ որչափ արձանագրիւնք՝ Տայ Տագրութեան
 Տամար ամենէն աւելի մթին ժամանակներէն
 կամ Ե—Ծ գարերէն, կը մնան զանխուլ, շատ
 մ'ալ փլածոյից ներքեւ թաղուած: Աստի՛ ոչ
 միայն Տագրութեան, այլ նաեւ պատմու-
 թեան Տամար անՏրածեւն է գիտնական Տե-
 տագրութիւն եւ քննական Տաւարուսն ու Տը-
 րատարակութիւն, որուն առ այժմ շատ քիչ
 յոյս կայ: Իրչափ օգտակար կրնայ ըլլալ ասոնց
 առուստստիութիւնն նաեւ տառերու տեսակե-
 ստով եւ որչափ մթին կէտեր պարզիլ: Այս ան-
 Տոգութեան մեղքը՝ նոյն արձանագրութեանց
 շուրջ բնակողներուն վրայ է, որոնք այս մասին
 ոչինչ ըրած են: Աւելիք օրինակի Տամար Արժն
 մերոնքն արձանագրութիւն մը 783ին՝ Երու-
 պացի ուղեորք մը նմանութեամբ գտնուած,
 իրողութիւն մ'որ գոնէ մեղի անանկալ էր: Ա-
 սոնց մասին քիչ մ'եւրք:

Գտնալով այժմ գործեալ ձեռագիր-
 ներուն, նոյն իրողութիւնը կը տեսնենք ասոնց
 քննութեամբ ալ Տաստատուած. այսինքն թէ
 Լայոց տառերու Տամար որոշուած վերլոյնեալ
 ժամանակամիջոցները չեն նաեւ անոնց ծագման
 թուականներն, այլ միայն ընդՏանուր գործա-
 ծութեան, ան ալ ոչ բացառապէս: Իւրաքան-
 չէր տառաձեւի Տամար որոշուած այն ժամա-
 նակամիջոցներէն ապին եւ անդին ալ ձեռա-
 գիր կը գտնենք նոյն տառերով, է այն բաւա-
 կան թնուով՝ միայն մեղի ծանօթագրածներն
 աչքէ անցընելով ալ: Եթէ ծանօթագրած ըլլային
 բոլոր մեծ Տաւարմանց գանձերը, գժուար չէր
 ըլլար իւրաքանչիւր Տնագոյն դարերու ձեռա-
 գիրները ժամանակագրօրէն դասաւորել՝ նշա-
 նակելով իւրաքանչիւրին գրի տեսակը: Այն ժա-
 մանակ միայն կրնայինք իւրաքանչիւր տառաձեւ-
 երու գործածութեան Տամար պէտք եղած Տե-
 սելութիւնքն շնչել եւ արդիւնքը կըռել՝ Տիւմ-
 նուած ըլլալով Տաստատուն փաստերու վրայ:

1 Իր Գտնանագրանի իր 573 ձեռագրոց պե-
 րիսի գաստարութիւն մը կը գտնեն ընթերցողք է «Յու-

Այս կարեւոր դատադրութիւնն առ այժմ կարող չենք ի գրուի հանել, ծանօթութեանց պահատութեամբն ու թերակատարութեամբն:

Գլխագիր-երկաթագրի եւ միջին-մետրոպեան տառերու շրջանին վրայ հոս չենք ուղեր կրկնել, ինչ որ վերն արդէն պարզեցիք, ուր նաեւ հնագոյն Աւետարաններն (թ— թԳ դարերէն) ցուցակ մը յառաջ բերիք: Արշակ ալ յիշեալ ցուցակին մէջ յաճախ պարզ «երկաթագիր» կը նշանակուէր, առանց որոշ բաժանման գլխագրին եւ միջնոյն, կարելի էր արդէն գիտել որ շատ ապահով չէ ընդունիլ թէ գլխագիրը ե—ը դարերու գիրն է, իսկ միջին-մետրոպեան է—ժ դարերու, ինչպէս կը նշանակեն վերոյիշեալ մատենագիրքը, նախ ամենահին ձեռագիրն որոշ թուականու որ ունիք թ դարուն վերջերէն է, 887ին Մոսկուային Աւետարանն, ձեւ երկրորդը թ դարուն կամ 906ին Մէքէ թագուհւոյը: Թ դարէն մինչեւ թԳ անգամ երկար ցուցակ մը կրնանք կազմել երկաթագիր ձեռագրաց՝ հասարակօրէն հետեւի ձեռագիրներէն բուն գլխագրով եւ միջնով: Ի՞նչէ՛ որինտի համար նորոգ հնագոյն երկաթագիր աւետարանն է (բառնոյն ցուցակի) Սանտարեան վարժարանի թ. 1 ձեռագիրն 986էն յառաջ գրուած, — որ ձեռագիրն միջինմետրոպեան յիշատակարան մ'ունի 1058 տարիէն, — նոյն հասարման թ. 8 աւետարանն ալ միջինմետրոպեան է, գրուած նախընթացէն ալ յառաջ՝ իր 964ին: Նոյնպէս ե՞նչ ծանօթ հնագոյնքն՝ Մոսկուայինն եւ Մէքէ թագուհւոյնը՝ Էլիֆիէր երկաթագիրն են, ասոր փոխարէն ծանօթ իրիֆիթ (այսպէս մեր գրասանք. 56 կամ Ագաթանդեղոսի իր թ— թԳ դարերէն), որոնք ձեռագրաց հնագոյն զասին կը վերաբերին, ինչ-ձեռագրեան երկաթագրով են: Այս տեսակետով նշանաւոր է Ըուիտարու ուսուցչական տնի վրացերէն-հայերէն կրկնագիրը, որուն վրացերէնն արդէն իրր է—թ դարուն կը համարուի, ուստի ներքինը կամ հայերէն կրկնագիրը է դարէն շատ յառաջ ըլլալու է. եւ սակայն այս ալ ինչ-ձեռագրեան է արդէն, ուստի Մոսկուայի աւետարաննէ զար մը կանուխ: Երկրորդ արդէն 783ին արձանագրութիւն մը միջինմետրոպեան տառերով: Վերջապէս միայն Մոսկուայի աւետարանն ի բաց առեալ՝ միւս ցայսոր ծանօթ ուրի գլխագիր— երկաթագիր ձե-

ռագիրք թ դարէն կը սկսին եւ գլխաւորաբար թ—ժԱ դարերէն են, ոմանք մինչեւ թԳ դար ալ: Եւ սակայն ըստ վերոյիշեալ մատենագրաց՝ է—ժ դարերը մինչեւ տառերու պիտի պատկանէին, եւ թԱ — թԳ դարերը փոքր երկաթագիրն: Այս արդէն բաւական է ցուցնելու յիշեալ շրջաններու զուտ ենթագրական ըլլալն եւ առանց որեւէ հաստատուն կուտանի: Իրողութիւնն այն է որ մեզի ցայսոր ծանօթ ամէն ձեռագիրք թ— ժԱ դարերէն հասարակօրէն ի գործածութեան կը ցուցնեն թէ Էլիֆիէր եւ թէ միջինմետրոպեան, եւ դարձեալ թէ միջինն է դարէն ալ յառաջ ապահովապէս արդէն կար. իսկ գլխագիրը՝ չի կրնար իրեն միայն է—ը դարերու գիր համարուիլ, քանի որ արդէն բոլոր գլխագիր ձեռագիրք թ դարէն ետքը գրուած են: — Իսկ ինչ թ դարէն յառաջ մինչեւ Ե դար: Քանի որ որոշ թուականու որեւէ ձեռագիր կը պակսի Ե, Զ, Է եւ Ը դարերէն, որոշ բան մ'ընել կարող չենք: Երբ արեւոք մեկ գիրն էր գլխագիրը՝ առանց միջնոյն գոյութեան, այն միջնոյն որուն գոյութիւնը կը ցուցուի արդէն թ դարէն աւելի յառաջ ալ, ըսել չենք կարող: Եւ արդէն ճշգրիտ խտելով՝ աւելի ենթագրութիւն մըն է տակաւին այն կարծիքը՝ թէ Հայոց բուն հին տառերու կամ ըսենք՝ Մեսրոպայ հնարածը միայն գլխագիր-երկաթագիրն էր: Ասոր հակառակ չէ այն որ հնագոյն արձանագրութեանց մեծագոյն մասն ըստ երեւութիւն գլխագիր ձեւերով են: Բայց ասով ժողովուրդ չ'ըլլար ըստ իրենան այն կարեւորութիւնը թէ միջինմետրոպեան կոչածներն թերեւս թէն Ե դարուն ալ անծանօթ չէր: Սակայն չ'ամենք հոս այս կարգի ինչորիներ յազելով, ուր տակաւին անհաստատ հողի վրայ ենք եւ մթութեան մէջ կը խորտակուին, հաստատուն փաստերու գրելն է իրովին պակսելով: Տակաւին եւ ոչ ճշգրտութեամբ (ըստակարգութեան) գիրքնք որինակի համար Տեկորոյ եկեղեցւոյն արձանագրութեան տառաձեւերը, թէեւ ասիկայ ծանօթ մեր ամենահին յիշատակարաններէն է՝ արդէն Ե դարուն վերջերը կանգնուած Յովհաննու Մանուկունուց օրերով:՝

(Ը. Գրուածներէն) Ը. 8. 8.

1 Յու Հ. Ե. Սարգսեան, «Տեղագրութիւն», Եւն. Վեհա. 1864, էջ 205. 2. Ղ. Ալեքան, «Ըրթուի էջ 132. Արձանագրութեան նոյն իսկ հասարակ ընթերցմէ ինչբան մասեր ունի. անո շ. Գ. Գաթրեան, Պատարագմատոյց Եւն. Վեհեան 1897, էջ 725:

